

դող ելաւ , գլխուս մազերը տնկուեցան , կարծես թէ մահը աներեւոյթ ձեռքովը զիս հոն ձգեր էր . սրտիս տաղնապարքանի կ'երթար կ'աւելնար : Սկսեալ ես ինծի սիրտ տալ . առաջ երթանք ըսի , տեսնենք ինչ է աս զարհուրելի բնակարանը : Բառք գնացի , տեղ մը որ ոչ արև տեսեր է և ոչ հով բանած ունի մէջը . տեսնեմ որ հոն նստեր է Վախանձը , բայց իր կերպարանքը աւելի պզգալի էր քան թէ ահարկու . Դալուկը , Տրամուծիւնն ու Լուծիւնը քովը նստած էին . Չանձրուծիւններն ալ չորս դին կը թուչտէին : Սէյմը մեր վրայ փէց , մէյմը ձեռքը սրտերնուս դրաւ , մէյմը գլխընուս զարկաւ , ալ անկէ ետքը մեր տեսածն ալ մտածածն ալ ուրիշ բան չէին բայց եթէ սոսկալի հրէշներ : Բառք գնացէք առաջ , ո՛վ ողորմելի մարդիկ , ըսաւ մեզի . գնացէք ներսը ինծմէ ալ զօրաւոր աստուածուհի մը տեսէք : Վայեցանք , ուրիշ սարսափելի աստուածուհի մըն ալ անդին կեցած էր , գլխուն վրայ անհամար օձեր կը Փշային , և անոնց կրակէ լեզուներուն լուսովը կ'երևնար մեզի իրեն երեսը . անիկայ ալ Վատաղուծիւնն էր : Բառք օձերուն մէկը փրցուց իր գլխէն ու վրաս նետեց . բռնեմ ըսելուս չմնաց , չեմ գիտեր ինչպէս եղաւ որ սողեցաւ սիրտըս մտաւ : Բիչ մը ատեն թմրեցայ մնացի . բայց երբոր թոյնը սկսաւ երակներուս մէջ քալել , կարծեցի որ դժոխքին մէջն եմ , կարծեցի որ հոգիս բռնկեր է կը վառի , ու մարմնոյս մէջէն դուրս պիտի ցատքէ :

ՄՈՆԹԵՍՔԻՍԻՅՕ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Բարեգործութիւն :

Ես տարուոյս սեպտեմբեր ամսոյն սկիզբները Բլսացիա գաւառէն երիտասարդ մը , որ միտքը գրեր էր Լիւրիկա երթալ կենաց աղէկ վիճակ մը գտնելու համար՝ ուրիշ իրեն հայրենակցացը նման , Փարիզու Սէն-Երմէն թաղը գտնուեցաւ . ու աշխատութենէ ու կարօտութենէ հոգին բերանը եկած ըլլալով՝ փողոցին մէջը գետնին վրայ նստաւ . ընկերն ու իրեք զաւկրները չորս դին առած , ընկերը ուժ ու արիւնծիւն՝ զաւկրներն ալ հաց կ'ուզէին խեղճ երիտասարդէն :

Են միջոցին արուեստաւոր մը իր աշխատանքի ճերմակ հագուստը վրան՝ ասոնց քովէն կ'անցնէր , ձեռքն ալ թիւթեղէ ամանի մը մէջ իր կէսօրուան կերակուրը : Խեղճ տղոցը բերնէն լսելով թէ անօթի են , կանկ առաւ ու դարձաւ ըսաւ իրենց . « Արդիք , մի լաք ատանկ . քանի որ աղէկ մարդիկ կը գտնուին Փարիզի մէջ անօթութենէ մեռնող չըլլար . առէք ձեզի աս ապուրն ու պտուղները կերէք , որդիք . ալ մի լաք . մարիկ , դուն ալ կեր ու արիացիր » :

Փողովուրդը աս ազնուասիրտ արուեստաւորին չորս դին առին , ու կը նայէին այն խեղճ ճանապարհորդաց վրայ , որ գտածնին լափելու հետ էին . խել մ'ալ ըստակ անոնց չորս դին թափեցաւ : Իսկ ծեր քահանայ մը արուեստաւորին ձեռքէն բռնեց ու ըսաւ իրեն . « Բարեկամ , հապադուն աս կէսօրը ինչ պիտի ուտես : — Վիտեօ ինչ կ'ընեմ , տեր ժողովրդապետ . աս խեղճ մարդիկը միտքս կը բերեմ , փորս լաւ մը կը ճրկմեմ , ու կը սպասեմ որ իրիկուան կերակուրը ուտեմ : — Սինչև իրիկուն դեռ շատ ատեն կայ . առ սըւրիկայ ու քու չափաւոր կերակուրդ ասով հոգա .. » :

Եւ ըսելով ազնիւ քահանան ա-  
րուեստաւորին ձեռքը հինգ ֆրանք-  
նոց մը սրխմեց : Եւ արուեստաւորը շը-  
նորհակալութեամբ առաւ , ու իր  
ճամբան գնաց : Բայց քիչ մը երթա-  
լէն ետեւ ետ դարձաւ , ու ստակը կրն-  
կան գողցնոցը ձգեց , ու ըսաւ . « Ես  
ձեռքս գործք ունիմ , ո՛ր գիտէ դուք  
դեռ որչափ ատեն առանց գործի մը  
պիտի մնաք . դուն առ , Եստուծմէ  
եկաւ աս ստակը » :

Արարեալ հարս Եւ :

ԵՒՐՈՊԱՅԻ մէջ շատ տեղ ո՛վ որ որ-  
սորդութիւն կ'ուզէ ընել՝ մասնաւոր  
հրամանագիր պիտի ունենայ : Սօ-  
տերս Վաղղիոյ մէջ երկու հոգի որսի  
կ'ելլեն . բայց ասոնց մէկը միայն ու-  
նի եղեր հրամանագիրը : Եսոնք ան-  
դիէն պահապանը կը տեսնեն որ դէպ

'ի իրենց կուգայ . հրամանագիր ու-  
նեցողը կ'ըսէ մէկալին թէ « Դուն  
կեցիր , ես կը փախչիմ : — Ի՞նչ կ'ը-  
նես , կ'ըսէ մէկալը . չե՞ս գիտեր որ  
հրամանագիր չունեցողը ես եմ » :  
Պատասխան կուտայ առջինը թէ  
« Ե՛ս ես ալ անոր համար կ'ուզեմ  
որ դուն կենաս » : Եւ կ'ըսէ ու կը  
ձգէ կը փախչի : Պահապանը անոր  
փախչիլը տեսածին պէս՝ կը վազէ ե-  
տեէն . ան կը վազէ , աս կը վազէ , ին-  
չուան մօտենալու պէս որ կ'ըլլայ , կը  
դառնայ առջեւինը , « Ի՞նչ կ'ուզես  
ինձմէ » կ'ըսէ պահապանին : « Ի՞նչ  
պիտի ուզեմ . հրամանագիրդ ո՛ւր է »  
կ'ըսէ պահապանը : « Ե՛ս հոս է »  
կ'ըսէ վարպետորդին , ու հրամանա-  
գիրը ձեռքը կուտայ : Եսանկով իր  
բարեկամը ատեն կ'ունենայ փախչե-  
լու ազատելու :

Ա Ռ Ա Կ

Վարդապետին խոճան եւ եր Եւլը :

ՏԱՃԿԻ գրող մէջ առակ մը տեսայ ,  
Սրտքիս բաներուն շատ յարմար կուգայ .  
Վարդապետին խոճան ամէն մարդ գիտէ  
Որ Տաճկին Խիկար՝ Խեղօք Վաւիթն է .  
Եսիկայ օր մը կ'ըսէ իր տղուն .  
Որդի , գիտես որ վաղը առւերտուն  
Սեծ փանայիր կայ քովի քաղաքնիս ,  
Եկուր հոն տանինք ծախենք իշուկնիս :  
Կ'ելլեն հայր որդի , իշուկը կ'առնեն ,  
Չորս ոտքն իրարու լաւ մը կը կապեն  
Որ ինչուան քաղաք էլը չըյոգնի ,  
Տինճ՝ կայտառ մընայ ու սուղ սուղ ծախուի .  
Ստքերուն մէջէն ալ ձող մ'անցուցած  
Կը սկըսին երթալ՝ բեռան պէս շալկած :  
Ենդիէն մէկը դիմացնին կ'ելլէ ,  
Քահճ քահճ խընտալով եռ-հա՛ կը կանչէ .  
Շատ անխելք մարդիկ տեսեր էի ես ,  
Բայց մէկը չըկար աս երկուքին պէս .  
Վայիս՝ մէկն էլ է ու երկուքը մարդ ,  
Չես ճանչնար էլը ո՛րն է՝ ո՛րն է մարդ ,  
Խոճան մըտածեց , իրաւունք տըւաւ .  
Վակեցին իշուկն ու տղան հեծաւ .